

Ա Զ Գ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

“ՅՐԵՐՍՏԵՍՆ ԳՐՈԴՐԱՐԱՆ,”
ԿԱՄ ԱՆՀԵՑՈՑԵՈԼ ՄԱՏԵՆԱԴՐՈՐԱՆ

ԿԱԼԿԱԹԱՅԻ “ՀԱՅԿԵԱՆ ՄԱՐԴԱՍՏՐԱԿԱՆ
ՃԵՄԱՐՄԱՆ”:

Ազգասէր, կրթասէր եւ յաւէտ գրասէր Հնդկահայք յետ հաստատելոց զայշանիան Մարդասիրական Ծեմարան, ի քաղաքիս մեծի յամին 1821 վասն մշակման մայրենի լեզուին եւ Հայ դպրութեան, ի պահպանութիւն ազգութեան ի միջի օտարալեզու եւ այլակրօն ազգաց յանհուն հեռաւորութեան աշխարհիս Հնդկաց, հաստատեցին, գեղեցիկ իմն խորհրդեամբ, եւ Մատենադարան մի, յետ ոչ բազում ժամանակաց, ի նոյն իսկ Մարդասիրական Ծեմարանին, թէ ի պէտս աշակերտաց ազգային վառարանին եւ թէ յօդուտ Հայ հասարակութեան քաղաքին:

ՅՕրացոյցին Կալկաթայի վասն 1829 ամի, “տպագրեալ ի գործատան Մարդասիրական Ծեմարանի”, գտանեմ զհետագայ ծանօթութիւն յաղագս հաստատութեան եւ սկզբնաւորութեան նոյն մատենադարանի որ ծնաւ յամին 1828 եւ մլրտեալ կոչեցաւ “Արարատեան Գրադարան”:

Տեսանի յէջ 21 “Յօրացոյցին Կալկաթայի, հետագայ “Յայտար ու ութիւն” Պօղոսի Յորդանանեան մի ի Հոգաբարձուացն “Մարդասիրական Ծեմարանին”:

“Յառաջադրութիւն վասն հաստատելոց զդրատուն մի կոչեցեալ Արարատեան Գրադարան”:

Գիտութիւն լիցի հասարակութեան մերագնեց զի զՅորդորական թուղթ մի ընկալաք Հոգաբարձուացն Ծեմարանին ի Պարոն Յովհաննիսէ Ավգալեանց թուեալ ի 16 Յունուարի 1828 վասն հաստատելոց զդրատուն

մի ի տանն ասացեալ Ծեմարանին յօդուտ մանկանցն ուսանողաց եւ ազգին մերոց ընդհանրապէս: Արդ՝ սոյն առաջազդութիւն նորին գոլով արժանի ընդունելութեան Հոգաբարձուացն զայս թուղթ ստորագրութեան յօրինել եւ շրջեցուցանել ի միջի մերագնեց վասն հանգանակութեան մատենից եւ գրոց:

Յառաւել ծանօթութիւն հանգանակողացն՝ արժան համարիմք քաղելով գրել աստանօր գվերջին հատուած թղթոյն Պարոն Յ. Ավգալեանց:

“Ի վախճան ամենայնի արժան է գիտել, զի գրատունս այս հաստատեսցի ի Մարդասիրական Ծեմարանին, ընդ կառավարութեամբ եւ տնօրէնութեամբ Հոգաբարձուաց գպրատանն: Պարոն Պօղոսն ազգասիրութեամբ յանձնառու եղեւ շրջեցուցանել զայս թուղթ առ մերագնեց վասն հանգանակութեան: Զինի գտանելոց զհանգանակութիւնս, յայնժամ կարգք եւ կանոնք հաստատեսցին վասն այսր նորատունկ գրատանն:”

Մնամ

Յարգոյ ազգին իմոյ՝
խոնարհ ծառայ՝
Պ. Որդանանեան
Գործ. Հոգ. Մար. Ծեմ.

Ի Կալկաթա, ի 7 Ապրիլ 1828:

Պարգեւատուք Արարատեան Գրադարանին:

Սքայ
ոռուիփ

Տիկին Կատարինայ Յ. Դաւթեան՝ որ ի Բումբայի	50
Յարութիւն Արգարեան	50
Յովհաննան Հիմագեան	50
Տէր Գրիգոր Տէր Յ. Տէր Աստուածատեան որ ի Սինկափուր պարգեւէ գերկուս մատեան՝ որոց արժէքն է	20
Գրիգոր եւ Եսայի Զաքարեանց	100

Սրայ
ոռոքի

գրեին այնոքիկ մանր եւ ոճով . սիրով յանձն
առնում հրատարակել ի "Հանդիսին" մե-
րում եւ ապա ի լյս ընծայել զնոյն յա-
ռաննին հատորի . ցանկալի էր լսել զառա-
ջարկութենէս զկարծիս հոյակապ բարե-
կամիդ:

Եթէ ցարդ չգրեցի զպատասխանի
հարցմանց լաւ բարեկամին իմց Ակինեան
գերաշնորհ Հօր, այդ այնու պատճառաւ էր
զի կամէի գրել զպատմութիւն մինչ իսպառ
անհետացեալ "Արարատեան գրադարանին"
յերեսաց անհոգութեան, դու իմա անհո-
գիութեան նախկին Հոգաբարձուացն Մար-
դասիրական Ծեմարանին: Աւելորդ Համարիմ
յիշատակել աստանօր ի գիտութիւն հնա-
սիրաց թէ յաւ ուրս ուսանողութեան իմց
ի "Մարդասիրական Ծեմարանին" քաղաքիս
եկն անդր յաւուր միում յամսեանն Յու-
նուարի 1890 ամին քաջածանօթ անդիսացի
հայագէտն Պրոֆէտոր Կոնիբիեր տեսանել
գնատենադարան հայերէն ձեռագրաց որք
անդ: Տարեալ ցուցի նմա զտիսուր բեկորս
երբեմնի Ճոխ "Արարատեան գրադարանին"
ուր տակաւին գոտնէին քանի մի պատա-
ռատուն տպագիր հայերէն գրեանք յ սնփակ
գրադարանի իրկիք եւ հանեալ անտի զմա-
տեանն "Որոգայթ փառաց" ի Յակովը
Շամբեան Մադրասեցւոց ցուցի նմա որպէս
մատեան ինչ հազուազիւտ, այլ նա ասաց
թէ տեսեալ էր նա զայն արդէն ի Մադրաս
ուր նոյնպէս զնացեալն էր ի ինդիր Հայերէն
ձեռագրաց այլ յուսախար լեալ: Հայագէտն
անզիսացի կամեցաւ յետոյ տեսանել գնա-
տենադարան ձեռագիր մատենից, այլ սա-
կայն ոչ սակաւ յուսախար եղեւ յորժամ
ցաւօք սրտի սասցի նմա թէ Ծեմարան մեր
զուրկ էր ի ձեռագիր մատենից որք անհե-
տացեալ էին մինչ իսպառ եւ ոչ զիտէր
թէ ուր արդեօք: Որքան կարացի իմանալ
յետոյ ի քաջատեղեակ եւ յիրագեկ ան-
ձանց որք աշակերտեալք էին ի Ծեմարանին
յաւուրս ուսուցչապետուի եան Յավշաննու
Ավղալեան եւ Թաղէոսի Մտեփաննոսեան,

Մկրտիչ Մ. Մովսիսեան	25
Տիայ Ռիայ Նաւապետ	20
Պողոս Որդանանեան պարգեւէ զպէս- պէս մատեանս որոց արժէքն է	200
Ցովհաննէս Ավդալեան պարգեւէ զպէս- պէս մատեանս որոց արժէքն է	200
Սարգիս Յ. Սարգսեան պարգեւէ զպէս- պէս մատեանս որոց արժէքն է	115
Ղազար Աղարէգեան պարգեւէ զպէսպէս մատեանս որոց արժէքն է	100
Վարդան Մ. Վարդանեան եւ եղալք	50
Կարապետ Յ. Պետրոսեան պարգեւէ զլրիս գրեանս որոց արժէքն է	50
Մեսրովը Դաւիթեան Թաղիսադեանց պարգեւէ զվեց գրեանս	—
Տիկին Մէրջան Ստեփաննոսեան պար- գեւէ զի մատեան	—

Ահա ծնունդ եւ հիմն "Արարատեան
զրադարանի" որ յանցանել ժամանակաց
ծոխացաւ եւ եղեւ մի ի նշոնաւոր Մա-
տենադարանացն ազգիս թէ վասն ձեռագիր
եւ թէ վասն տպագիր մատենից եւ համբաւ
այնր տարածեցաւ ի Գանգիսէ յԱռափոր:
Յապացոց բանից ներսացի ինձ յա-
ռաջ բերել աստանօր հատուած ինչ ի
գրութենէ գերապատիւ Հօր Ներսիսի Ակի-
նեան առ իս՝ յաղագս այդը իսկ մեծա-
հռչակ Մատենադարանիդ որ աստ ի Կալ-
կաթա:

"Ի բազում ամաց հետէ ցանկալի էր
ինձ յոյժ զի լինէր ինձ հնարաւոր ծանօթա-
նալ հայերէն ձեռագրաց Արարատեան ըն-
կերութեան Կալկաթայի, որ գիտեմ զի կան
հաւաքեալ բազում ձեռագիրք անդստին
ի հին ժամանակաց հետէ, այլ յայսօր զան-
խուլ ի զիտնոց: Զիցէ մարթ յուցակագրել
զայնոսիկ ըստ ոճայ, որով վարի "Մայր յու-
ցակն հայերէն ձեռագրաց" հրատարակեալն
ի մէջ: Գիտեմ զի Ձեր բազում զբազ-
մունք չտան թոյլ միսել յայս գործ, այլ
ապաքէն յանկալի էր յոյժ, չի յուցակա-

Արարտասեան գրադարան, Շեմարանին վասն տպագիր եւ ձեռագիր մատենից, մասցեալ էր անքակ եւ անխախտ ցամն 1883՝ յորում ամի թագէոս Ստեփաննոսեան հրաժարեալ ի պաշտօնէ Հայ ուսուցչապետութեան գնաց ի Զավա եւ լնամատարութիւն գրատանն անկաւ եւ էանց ի ձեռս տնտես-ուսուցչէն Մուրատի. յայնժամ սկսաւ թուական քայքայման եւ կործանման Արարտասեան Ճոխ գրադարանի Շեմարանին ուր, որպէս յիշատակեալ եմ արդէն ի Պատմութեան իմաւ մ զշայոցն Հնդկաստանեայց¹ (յէջ 178) գտանէին երբեմն առաւել քան զի հազար Հայ մատեանք ըստ մեծի մասին ձեռագիրք:

Աւաղ մեծի, անդառնալի եւ յաւէտ անփոխարինելի կորստեանս, զի բազում գանձք Հնութեանց գտանէին անշուշտ ի ձեռագիրն զորս գրասէլք Հնդկահայոց նուիրեալ էին գրատանն յօրէ անտի բացմանն յամին 1828՝ ցամն 1883՝ յորժամ հեռացաւ անտի պահապան հրեշտակն Թագէոս Ստեփաննոսեան Նոր-Զուղացի բարեխեղջ Հայ ուսուցչապետն Մարդասիրական Շեմարանին յետ քսանամեայ յոյժ յաջող եւ բազմարդիւն պաշտօնավարութեանն յազգային վառարանին յայնմիկ եւ յաթոռնորին նստան բախտախնդիր եւ օգտածարաւ սինմքորք՝ զուրկ միանգամայն ի գրադիտութենէն եւ յազատական արուեստից, որոց ոչ զհամն առեալ էին եւ ոչ զհոտ թէպէտեւ զինքեանս Հայ ուսուցիչս կոչել յանդգնէին այն ինչ չգիտէին զտարերս Հայ Քերականութեան:

Ի շարս ձեռագրացն անհետացեալ Մատենագարանին լեալ է ի միջե այլրոց եւ Կօրան, մի ձեռագիր զորմէ ունիմ զրել յետոյ ի զովացումն բանասիրաց զի առաքեցաւ ինձ այն վասն ծանօթութեանց ի Հնդիկ-Մահմեդական իշխանութեայ ումեմնէ ի վերին Հնդկաստան, որ գնեալ էր զայն ի


սեւամորթ եւ խառնածին այլուոյն նախկին կ. Պոլսեցի Հայ Վարժապետին Շեմարանին վասն հինգ հարիւր սուվեաց որ համապատասխանէ 33^{1/2} անգիւական ուկուոց: Կարդացի քանի ամսօք յառաջ բանախօսութիւն մի երկար զձեռագիր “Ղօրանէս”* առաջի անդամոցն Ասիական ընկերութեան Բանկալայի, որ հրատարակեցաւ ի Հանդիսի ընկերութեանն (Journal of the Asiatic Society of Bengal) ի գիտութիւն Հնասիրաց:

Ասաց որ ասացն թէ “զվաստակս ձեր ալք կերիցեն, զի ազգային հազոււագիւտ ձեռագիր մի գտանի այսօր ի մատենագարանի Հնդիկ-Մահմեդական իշխանութեայ ուրուք ի վերին գաւառս Հնդկաց յերեսաց անհոգութեան արդի Հնդկահայոց. եւ զայս ամենայն տեսեալ զեռ ի խոյզ եւ ի խնդիր լինիմ, աննման իմն եռանդեամբ, զշետնշխարաց ազգային Հնութեանց ի սփիւռս Հնդկաց աշխարհին, թէպէտ քաջ զիտեմ եթէ միով ծաղկամբ գարուն ոչ լիցի բնաւ, Սակայն եւ այնպէս, ցորչափ իցէ յիս շունչ եւ կորով, փրկեցից զայնս ի կորստենէ որպէս զի եղէց մշակ առանց ամօթոյ ի փշալից այգուցն Հայ գրագիտութեան եւ Հնագիտութեան, որոց նուիրեցի զիեանս իմ ի մանկական տիրոց հիտէ:

Հնութեանց հոյակապ Հնդկահայոց հետախոյզ՝

Գրադիտ Հնդկաստանի պատմութեան մասին

Նոր-Զուղայեցի:



* Ղուրանի այս թարգմանութիւնը, կատարուած լատիներէնէ Ստեփանոս Լեհացույ († 1689) ձեռորվ, ծանօթ է արդէն բազմաթիւ օրինակներով (միան մեր Մատենագարանի մէջ ունինք արեք օրինակ): Առ այս հմտութեանը 1879. և 1880. 152:

ԽՍՀՄԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՀԱՅԴԻՄՈՒՄ:

¹ “History of the Armenians in India,” from the earliest times to the present day, 1895, Calcutta, 8^o, pp. 22 + 190.